



Հ. ՄԻՆԱՍ Վ. ՆՈՒՐԻՍԱՆ

(† 7 ՅՈՒՆԻՍ 1929)

Միարանութիւնս համակուցեալ ծանր սուգով մըն ալ, կորսնցնելով իր անգամ-ներէն երիցագոյնը՝ յանձին Հ. Մինաս վ. Նուրիսանի, որ Բատուայի մեր վանատան մէջ, ամսոյս 7ին երեկոյեան դէմ, անակնկալ կերպով, իր սիրելիներու գուրգուրանքներով զուարթացած և Ս. Խորհուրդով զօրացած, աւանդեց հոգին Աստուծոյ՝ առկայ ճրագի մը նման շիջանելով: Տկարակազմ և հիւանդագին, աւեր հասակի տառապանքներէն աւելի նուաղած, վերջին տարիներուս մէջ մեկուսացած և անվրդով կեանք մը կ'անցընէր, ջանալով մի քիչ կազդուրել իր սպառած մարմնոյն թոյլ գօրութիւնները: Մակայն այս տարւոյ սաստկաշունչ ձմեռ եղանակը անշուշտ գողունի դարանած էր իր կեանքին ալ, որ զարնան սկզբնաւորումին և բնութեան վերգարթումին՝ թոյլ շտուաւ որ ծերունիին ոյժերը հաստատութիւն գտնեն, մանաւանդ թէ մարմինը հոգիին գօղող նրբացած լարն ալ խորտակեց, որպէս զի հոգին զերծ ծանրութենէ և ցաւատանջ շղթաներէ սլանայ ուղիղ՝ երկնային լուսածիրներու մէջ, հանգիստ իր նշխարեալ մնացորդներուն:

Մնած Տրապիզոն 1854ի յունուար 28ին, տաճարամեայ՝ որբացած իր ծնողքէն, անոնց ուխտը իրագործելու համար, հակառակ երէց եղբայրներու չկամութեան, յօժարափոյթ կը վազէ վիենտիկ Ս. Ղազարի վանքը՝ եկեղեցական ասպարէզին նուիրուելու: Հոն դաստիարակ կ'ունենայ Հ. Արբահամ վ. Ճարեան ծանօթ մանկավարժը և աշակերտական ընթացքը զովելի կերպով կատարելով, կ'անդամակցի Միա-

բանութեանս ուխտադրութեամբ 1871 օգոստոս 2ին. երեք տարի վերջ նոյն ամսոյն 24ին կ'ընդունի բահանայական ձեռնադրութիւնն ալ. այդ օրէն կը սկսի իր գործունէութեան շրջանը դաստիարակական և գրական ասպարէզներու մէջ: Մուրատ-Ռափայէլեան վարժարանի Ուսումնապետ կարգուելէն վերջ՝ կիւրեղեան Արբահօր տեսչութեան օրով, 1882ին կ'աւազուի Տրապիզոն, Միւթարեան դաստիարակութեան ընդհատուած գործունէութիւնը վերակենլու այդ թաղքին մէջ: Երկու տարի յետոյ կը յաջողի բանալ վարժարան մը որ հետզհետէ կը զարգանայ և ուսումնական ծրագրին մշակուելով կը հասնի երկրորդական դպրոցական հաստատութեան մը աստիճանին: Հ. Մ. Նուրիսան կը վարէ այդ վարժարանին տեսչութիւնը մինչև 1894: Սոյն տարին Միարանութեանս ընդհ. Ժողովին մէջ կ'ընտրուի ընդհ. Առաջիկայ վարչական Ժողովին. միաժամանակ իրեն կը յանձնուի նաև Մուրատ-Ռափայէլեանի տեսչութեան պաշտօնն ալ, զոր կը վարէ մինչև 1902: Հ. Ալիշանի մահէն վերջ կ'ընտրուի Աթոռակալ ուխտիս մինչև 1907, որով կ'առանձնանայ Ս. Ղազար: Իսկ կիւրեղեան Արբահայր 1905ին իրեն կը յանձնէ նաև Ուխտիս Հիմնադրին սրբացուցման դատին աղբրսարկուի պաշտօնը՝ զոր կը կատարէ մինչև վերջ: 1920ին դարձեալ կ'ընտրուի ընդհ. Առաջիկայ:

Ալեքիսոս և վեհաշուք իր երևոյթով, հատու և խորաթափանց նայուածքով, պարզ, խորհրդաւոր և վերապէս իր խօսակցութեամբ, գիտէր իրեն հմայել և համակրել ներկայացողները: Թտուած նաև պայծառատես, վաղահաս և նրբազին միտքով, թեքուն և սրամիտ, իր ստանձնած բոլոր պաշտօններուն մէջ ցոյց տուաւ ձեռնարկող և վարիչ ոգի մը, լուսաւոր և շքեղ գաղափարներ, հաստատակամութիւն և հրատապ եռանդ. վարչական գործերու մէջ մանաւանդ, իր հետատեսութեամբ և նախահոգակ փոյթով գործօն ուղղութիւն մ'ընդգծած է: Կարևոր եղած է միանգա-

մայն իր գործը դաստիարակական երկա-
րամեայ ասպարէզին մէջ, ընծայելով ազ-
գին ուսումնական պատանիներու շատ
ստուար թիւ մը, որոնցմէ շատեր իրենց
ընկերային դիրքով և ստացած գիտական
հոչակով մեծապէս պատուարեիր եղած են
թէ իրենց դաստիարակ վարդապետին և
թէ մեր հանրութեան:

Հ. Մ. Նուրիխան իր բազմամասնակ
գործոն կեանքին մէջ պարապած է նաև
գրական աշխատութեամբ. և մանաւանդ
պատմական մարզին մէջ կրցած է ստա-
նայ բազմակողմանի և խոր հմտութիւն,
օժտուած ըլլալով մասնաւորապէս մեծ յի-
շողութեամբ, որ պատմութեամբ զբաղողի
մը համար անհրաժեշտ մտքի կարողութիւն
մըն է: Տարիներ առաջ՝ 1902էն յետոյ
«Բազմամէլաճներու մէջ հրատարակած է
խրաքանչիւր տարւոյն պատմական և քա-
ղաքական ղէպքերուն վրայ խորհրդածու-
թիւններ և նկատողութիւններ, պայծառ և
ճշգրիտ տեսութիւններով լեցուն, որ իր
գործին գեղեցիկ մէկ մասը կը կազմեն: Ան-
կից առաջ աշխատած էր պատրաստելու
վերջին դարուս պատմութիւնը, իր գոր-
ծին համար նիւթը պըպտելով ոչ միայն
եւրոպական աղբիւրներու մէջ, այլ խու-
զարկած էր նաև այդ ղէպքերու տարիներ
ընդ լոյս տեսած հայերէն օրագիրներն և
պարբերաթերթերը: Այսպէս կազմուեցան
իր ժամանակակից Պատմութեան երեք
հատորները. առաջինը սպազբուեցաւ
1881ին ու կ'ամփոփէ 1814-1848ի տա-
րիներուն մէջ տեղի ունեցած բոլոր տէրու-
թեանց քաղաքական կեանքը: Երկրորդ հա-
տորը կը բովանդակէ 1848-1867ի պատ-
մութիւնը սպազբ. 1896ին, և Բ. անգամ
սպազբ. բարեփոխութեամբ 1915ին իսկ
երրորդ հատոր՝ 1868-78ի, պատմու-
թիւնը տպ. 1908ին:

Այս երեք ստուար հատորներուն հետ
Հ. Մ. Նուրիխանի զլխաւոր մէկ հեղի-
նակութիւնն ալ Միխիթար Աբբահօր կեն-
սագրութիւնն է, գրուած իտալերէն լեզուով
և տպագրուած վանքիս տպարանին մէջ
1914ին. իտալերէն բնագրին վրայէն յե-

տոյ կատարուած են անգղիերէն ու ֆրան-
սերէն թարգմանութիւնները, երկուքն ալ
հրատարակուած մեր տպարանէն, առա-
ջինը 1915ին իսկ երկրորդը 1922ին: Սոյն
գիրքը արդիւնք է Ուխտիս Հիմնադրին
սրբացուցման դատին իբր աղբիւրարկու իր
կատարած տասնամեայ խուզարկութեանց
և քննութիւններուն, ինչպէս նաև իր
խանդակած սիրոյն և անկեղծ պաշտա-
մանքին առ Միխիթար Աբբահայր: Ինք ու-
զեց անով ճանչցնել եւրոպական ազգերու
Ուխտիս Հիմնադիրը իր գործին մէջ՝ ար-
դիւնք անվեհեր կամքի և մեծ միտւի, և
իր հոգւոյն մէջ՝ վշտակրօն և սրբակեն-
ցաղ կեանքի մը զիւցազնական առաքի-
նութիւններով ճոխացած: Այս զլխաւոր
հեղինակութիւններէն զատ ունի նաև փոքր
աշխատութիւններ ալ. երկու թատերգու-
թիւններ՝ առնուած ազգային պատմու-
թեանէն. Թեղոր Սարյունի, որու տաղաչա-
փեալ գրաբար գրութիւնը հրատարակուած
է 1882ին, իսկ աշխարհաբարը 1902ին.
Պորթոկէ և Դերիեիկ, Նոյնպէս տաղաչա-
փեալ և գրաբար, տպագրուած 1879ին:
Ունի պատմական մանր գործ մըն ալ Ժա-
մանկագրութիւն քաղաքական դիպուց 1898
ամիս: Թարգմանած է Մաքսիմ Զիւքսնի
Բուրիգի ցեղմունքները. հուսկ համառօտ
էջերու մէջ ամփոփած է Նարոլէոնի Ի-
տալիա արշաւած ատեն Միաբանութեանս
հետ ունեցած յարաբերութիւնը (Napoléon I^{er}. et les PP. Mékhitaristes (Arméniens) de Venise. 1922).

Հիմայ իր պարտասած մարմինը կը
հանգչի հեռու իր սիրած կղզիէն՝ ուր
կ'ակնկալէր նորէն դառնալ, իր սպասած
յոյսերուն իրականացումը տեսնելու և ա-
նով թոռմած այտերուն ժպիտները թար-
մացնելու: Սակայն նիւթական յոյսերէն
աւելի երկնայինները կանխեցին՝ յունիսի
հասկերուն պէս ատոցացած և յազուրդ
տուին իր սիրազեղ իրձերուն՝ իր աչքե-
րուն պարզելով երկնքի կապոյտ զմայ-
լումը:

ԽՄԲ.